

դնենք օդապարիկ շինելու վրայ քանի մը տեղեկութիւններ . իսկ երրորդ յօդուածով կը յիշենք օդապարիկը կառավարելու համար գտնուած գըլխաւոր կերպերն ու հնարքները :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Պանիան ծառը :

ԴՐԱՌԵՐՈՒՆ մէջ զարմանալի յատ կութիւններ ունեցողներէն մէկը պանիան ըսուած ծառն է , որ Հնդկաստան կը բումնի . անոր համար ի իննէս հնդկաստանի լոյնի դրեր է անունը : Այսիկայ հնդկաստանցիք կը պաշտեն : Շարձրութիւնն ու հաստութիւնը մեծամեծ կազմիներուն պէս է . բայց զարմանալին ան է որ ասոր Ճիւղերը բաւական երկրնալէն ետքը՝ շփշփակ դէպ 'ի գետնին երեսը կ'իջնան՝ երկայն բարակ չուանի պէս . Ճիւղերուն ծայրը գետին կը խրի , և ուրիշ նոր բուն մըն ալ կը ձեւանայ . անիկայ գետնէննոր մնունդ առնելով վերէն վար իջած Ճիւղերը շուտով մը կ'աճին . ասով մէկ կողմանէ բուն ծառը միշտ հաստընալու և ընդարձակելու վրայ կ'ըլլայ , մէկ կողմանէ ալ անոր արմատէն հեռու նոր նոր արմատներ կը ձգեն իր Ճիւղերն ու ետեկ ետեկ կը շատնան : Այսանկով մէկ ծառէն ինչուան ամբողջ պղտիկ անտառ մը կրնայ ձեւանալ . իսկ թէ որ Ճիւղերը չկարուին , ու վրան աղէկ հոգ տարուի , ինչուան քաղքի չափ ընդարձակ տեղ կրնայ գոցել . ինչպէս՝ Պենկալայի մէջ եղած պանիանը որ 370 ոտնաչափ դէպ 'ի չորս դին կը տարածուի եղեր . ուրիշ մըն ալ կայ որ 1700 քառակուսի կանգուն տեղ կը գոցէ կ'ըսեն :

Ոսկորաքար պանիանը տուներու , կռատուններու և ուրիշ հրապարակական տեղերուն բոլորտիքը կը տնկուի : Այսքանչելի ծառին փայտը շէնքի ու

հիւսնութեան ամենեին ցարմարիր . պտուղը քիչ է , ու հասունցածին գոյնը կարմիր կ'ըլլայ , և ագռաւներն ու ուրիշ թռչունները կ'ուտեն :

Հնդկաստանի մէջ պանիան մը կայ , որ խիստ անուանի է իրեն հնութենն ու մեծութեանը կողմանէ , անանկ որ հնդկաստանցիք ուրիշ տաճարներէն հոն կ'երթան ուխտի , և իրենց տօնախմբութիւնները անոր տակը կը կատարեն : Այս ծառին բռնած տեղին տարածութիւնը 2000 ոտնաչափ է , ու ամէն մէկ բունը աս կողմի կազմիներէն հաստ է . իսկ պղտիկ բուները 3000էն աւելի են : Հին ատենը աս ծառը շատ աւելի ընդարձակ է եղեր . բայց կ'երպուտա զետը ասոր քովին անցնելով կամաց կամաց մէկ մասը առեր տարեր է :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ո՞ւնի տղոց մարմնոյն կրայ ընելու խնամքներ :

ՓՈՐՁՈՎ տեմնուած է որ տղոց առողջ և ուժով կամ տկար ու հիւանդութ ըլլալը՝ իրենց մարմնոյն գէշ կամ աղէկ դաստիարակութենէն կը կախուի : Ծկար ու հիւանդութ մարդիկ մարդկային ընկերութեան անօգտակար , և իրենք իրենց ծանրութեն . վասն զի այնպիսիներուն նաև մտաւոր ու բարոյական կարողութիւնները տկար կ'ըլլան : Ուստի խիստ հարկաւոր է որ տղոց մարմնոյն դաստիարակութեանը վրայ մեծ հոգ ու խնամքը ընեն ծնողք :

Տղոց մարմնոյն կրթութեան գէմեղած սովորական սխալմունքներուն գլխաւորները ասոնք են .

Ա . Տղաքը չորս տարուընէ առաջ մսեղէն կերակուրներով կը մեծցընեն , որ շատ գժուարամարս են , և կամ շաքարեղէն կերցընելսվ՝ զանոնք չափէն աւելի կը տաքցընեն , ու ետքը պարզ